




957

レエ-6







ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍՍԵԱՑ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 1

15 Ապրիլ 1894



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատկերակ ճամստեսի թիւ 20

1894

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. ՊԱՏԿԵՐ Հանդիսն իր հինգերորդ տարւոյն շեմին
վրայէն. — Ս. Վ. Ն.
2. ԶՐՀԵԴԵՂԻ ԱԽԱՆԴՆ. — Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹԵԱՆ.
3. Հայատիպ նշանը մը. — Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹԵԱՆ.
4. ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ. — Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹԵԱՆ.
5. Դսավիկ Մարմիկէն ևզ մը. — Յ. ՌԵՎՈՆ.
6. ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ. — ՅՈՎՀ. Վ. ԱԲՐԻԿ.

Պ Ա Տ Վ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ս Ե Ա Յ

Հինգերորդ Տարի

Թիւ 1

15 Ապրիլ 1894

ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՍՆ

ԻՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻՈՅՆ

ՇԵՄԻՆ ՎՐԱՅԵՆ

«Եւ այս տնցանէ»

«Կրօնք եւ Գիտութիւն» սկզբնաբանն՝ զոր ընտրած է Պատկեր Հանդէսն իրեն ուղեցոյց, կը յիշեցունէ ինձ երկու գար առաջ եւ աւելի՝ մեզ նման Երկրագնտիս վրայ դեգերօղ Մեծի մը սկզբանց բնագրոշմն, պարզ ու վսեմ. «Երկնից ճամբան թըռոիչ կ'ուզէ, երկու թիւով կը յաջողմք յան. Կրօնք եւ Գիտութիւն»: Նոյն սկզբամբ կնքեց իր Ռւսան այն Մեծն, որով Կաթուղիկեայ Հասարակութիւնս կը պահաջայ այս երկերիւր ամ. վասն զի ամենէն առաջ իրենն է եւ Աստուծոյ:

Նոյն բնագրոշմն ունի եւ Հանդէսս, զիտէ ու համոզուած է առանց երկու թիւոց թոշին դադարն. Կրօնքն տալով աջ թեւոյն՝ եւ Գիտութիւն ճախտոյն, անշուշտ է ճախրելոյն. ապահով համնելուն, Քառամեայ շրջանն բոլորած, մատղաշ թիւերովն հուլանի, կենաց հինգերորդ շրջանին շեմին վրայ կեցած կը զիտէ անցեալն՝ որ սահեցաւ անդարձ. կը նայի ապահովոյն՝ անհուն միջոց. . . կազմուապատրաստ է, կայտառ ու առոյգ. պիտի սկսի խոյանքն, . . . սակայն աչք մ'ալ անցելոյն. . . .

«Կրօնք եւ Գիտութիւն»

՚ի ճան՝ էր արդեօք չօրբորդ շրջանին վերջին օրերուն՝ կրօնական բաժնէն մոռնալ փառաւոր էջ մը:

Այս Անմահ Մեծն՝ զոր յիշեցինք՝ Երանաշնորհն Մխիթար, Կրօնից եւ Գիտութեան կնքով զրցմած Ուխտէն կը նուիրէր Կաթողիկեայ Հասարակութեանս՝ վերջին օրերուս՝ բերկրալից ծերունի Զաւակ մը, իւր յիսնամերայ Քահանայակսն ասպարիգին պսակաւն զարդարուն: Մխիթարեան Միաբանութեան Մայրաքաղաքին եւ Գաւառաց Վերատեսուն՝ Վ. Հ. Աւզուտինոս Վ. Դույումճեան, Ս. Ղեւոնդեանց Քահանայից տօնին՝ (ըստ հին տումարի)՝ Ս. Փրկչի նուիրական Մայր տաճարին մէջ՝ 'ի ներկայութեան Սատուածապատիւ Հոգեւոր Տեառն եւ համօրէն Եկեղեցական Ուխտին եւ աշխարհական պատուական կարգին, խայտալով կը կատարէր իր յիսնամենայ օծութեան դարձն. նուէր բոլորապատուղ ընծայելով իր բազմաշխատ կեանքն՝ անցեալն եւ ապանին ՚ի ծեռու Փրկչին Յիսուսուի, կէս եւ աւելի գար առաջ Հանգրիտական ծիծաղկուտ ափանց խաղաղիկ լճակին մէջ բարձրացած իմանալի Գոլդգոթայի խարուկին վրայ Ստհականման ողջակիզումն յիշելով. ընդ ինքեան ՚ի խնամս Ամենատեսառն յանձնելով զՄիաբան Ուխտն անշուշտ: — Սոյն այս վեր. Հօր յուշն՝ կը զարթուցանէ յիս Կրօնից հիմնականն՝ Հեղութիւն, Խաղաղիկ կեանք. զորս մնծ ճարտարութեամբ իրարու հիւսել եւ բունել ՚ի սրտին գիտցած է ՚եա: Այս առթիւ ՚ե. Ս. Ղեւոն ԺԴ Ս. Քահանայապետ՝ ըստ խնդրանաց Արձիա. Գեր. Իգնատիոս Վ.ի Կիւրեղ Առաջնորդի Մխիթարեան Ուխտին, յատուկ օրհնութեան թզթով պատուած էր զնորին Գերապատութիւն:

Ս.սառւածապատիւ Հայրապետն՝ Սակիսնոս Կաթողիկոս Հոգեւոր Տէրն՝ ծայրագոյն Վարդապետութեամն մատոնիեաւ բարձրացուցած՝ նորին Հեղութիւնն: Կրկին Մխիթարեան Ուխտի Սնառնեանք՝ Փրանկիւեանք՝ Դոմինիկեանք՝ Վեղարաւորք՝ Լազարեանք եւ այլ Մխաբանութիւնք եւ համօրէն եկեղեցական Դամն եւ աշխարհիկք՝ նուիրական սիրով մեծարեցին զԱրժանաւորն:

Նոյն պահուն էութեամբ եւ շաբաթներ առաջ եռանդեամբ, Պատկերի առոյդ Ոզին՝ առանց Մերովյակական կայծակնացայտ բոցերէն վարանելու, լուիկ միջիկ կը թառէր նոյն օրբազան Մեղանին մօտ, ուստի զոգցես Հեղիկ Պաշտօնէն հուսկ վերջին հանգիսական աղերսք կը սփուէին Հեղութիւնց Աստուծոյ առ-

ջեւ, Մաղթեց Ոգին ալ, այլ լոիկ։ շատ խօսեցաւ, այլ մնջիկ։
Եղան արդեօք չխօղ մը . . .

Այս կասկածն էր որ կայտառ հոլաթեւեանն կասեցուց պահ
մը խորհրդով, նայեցաւ անզամ մ'ալ անցելոյն, գոչեց մեծա-
ձայն. — Եթէ այլք հարիւր զգացին՝ Ես հազար. եթէ այլք
բիւր մաղթեցին Քեզ Գերարդոյ Հայր Աւգոստինոս՝ Ես բիւ-
րուց բիւր։

Ժամանակ չէր յամելոյ, կնքեց ճակատն, վերուց աչքն,
կատիկափեց թեւերն, Կրօնք եւ Դիտութիւն գոչեց ու ճախրեց։
Անդուլ ոյժ մաղթենք մատղաշ թեւերուն։

Բերա Կ.Պալով
15 Ապրիլ 1894

ԽՄԲԱԴՐՈՒԹԻՒՆՆ

ԶՐՀԵՂԵՂԻ ԱԻԱՆԴՆ

ԸՍՏ ՀԻՆ ԱԶԳԱՑ

Շարայարութիւն (*) եւ վերջ

Ճշմարիտ էր զիտութեան այն պահանջն՝ թէ քանի որ համ-
աշխարհիկ եւ սոսկալի պատահար մը բնութեան յեղացրջում
մը պատճառած է՝ պէտք է որ դէթ լուսաւորեալ ազգաց մէջ
յիշատակութիւն մը գտնուի այդ պատահարին։ Արդար է այս
պահանջն եւ ոչ ոք կարօղ է հակառակիլ. միայն ինչպէս որ
զիտել տուլինք՝ այդ յիշատակութեանց անգոյութիւնն չեմք կըր-
նար հետեւցունել յիշատակարանաց ցարդ մեր ձեռքն հասած
զինելէն. վասն զի այդ յիշատակն երէկուան դէպքն չէ եւ ոչ
ալ այդ ծաղկած ազգերն այսօր իրենց առաջին վիճակին մէջ
են. հնախօսութիւնն զեռ շատ աշխատելու ասպարէզ ունի եւ
օրուան լուսատու է։

(*) Տե՛ս Պատրիեր Դ. Տարի, Ակտ 23:

Այս խնդրէն գուրս՝ մենք ըստ բաւականի վկայութիւններ յառաջ բերինք. գրեթէ արեւելեան ամեն ազգեր՝ կ'ենթաղրուի ծաղկած եւ քաղաքակիրթ ժողովուրդք՝ ջրհեղեղն յիշատակած են իր սոսկալի հարուած մը աստուածոց՝ որով բնաջինջ սպառած են կենդանական շունչն երկրիս վրայէն. եւ միայն նոյ մը կամ Հասիս — Ստր մը աստուածահաճոյ կամ գէթ միոյն յաստուածոց հաճոյ գտնուելովն՝ նաւով մը՝ յորում մտաւ ինքն եւ իր մերձաւորքն եւ կենդանական ցեղէն զոյգ զոյգ՝ ապրեցան այդ հեղեղէն: Դիտելի է որ գրեթէ ամեն աւանդութիւնք Աղաւնոյ մը յիշատակն կը ծայնեն: Դիտելի է դարձեալ ջուրց երեք տեսակն, անդնդայինք, երկնային սահանք, ծովուց եւ գետոց հոսանք, որով կը ծածկուի ցամաքն եւ նաւն լողալով կ'երթայ կը բախի լերանց կողի մը, ոմն Հիմալայայ կ'ըսէ, ոմն Նիզերի. եւայլն:

Այս վկայութիւնք Գիտութեան առաջին պահանջման օրինաւոր յագուրդ պիտի տային ըստ ինքեան, եւ սակայն Երկրաբանութիւնն միշտ կը հակառակի, դրութիւնն է: Քանի որ Ասիա՝ որ մարդկութեան խանձարուրքն է եւ որրանն զիտութեանց եւ լուսաւորութեան վառարանն, կը հաստատէ այդ արկածն, կարծեմ թէ որ եւ է մեծաբոյն փաստ մը Եւրոպա չէ կարող մեզմէ խնդրել այլ եւս: Ջրհեղեղին դէպքն ընդհանրապէս ասիական եւ եղիպտական եւ յունական հնագրութեանց մէջ կը կարգանք, չզարմանանք, վասն զի քաղաքակիրթ եւ լուսաւորեալ ժողովուրդ միայն անոնք էին: Եւրոպա ձայն չունի եւ չէր կարօղ ունենալ, վասն զի մարդն դեռ եւս այդ ծանծագուտ հողին վրայ ոտք գրած չէր, եւ թերեւս իսկ Եւրոպիա ջրոց արգանգին մէջ բեղմնաւորուած չէր յայնժամ: Հետեւաբար ջրհեղեղին ըստ Դրոց տրուած պատժական երեւոյթն կ'ամփոփի միայն մարդաբնակ երկիրներու վրայ, որ էր իսկութեամբն Ասիա: Այսպէս ջրհեղեղն մասնակի ըստ տարածութեան՝ այլ համաշխարհիկ կ'ըլլայ ըստ մարդկութեան, վասն զի բոլոր մարդկութիւնն եւ կենդանական շունչն բնակորոյս ապականեց:

Ոչ երկրաբանութիւնն եւ ոչ այլ զիտութիւնք՝ թէ եւ հնախօսականք՝ սակայն ջրհեղեղին որոշ ժամանակն չեն կարօղ սահմանել, ոչ իսկ որոշել Քրիստոսէ 2000 տարի առաջ երկրագնախ ցամաքային վիճակն: Ափրիկէ կղզի՞ մ'էր՝ ինչպէս այսօր, թէ ոչ. Եւրոպիա ինչ կապ ունէր յայնժամ ասիական ցամաքին հետ, ոչ ոք զիտէ. գուցէ թէ՝ ի սպառ իսկ կղզիացած

էր Ասիա, ուսկից ոչ մարդ եւ ոչ կինդանական շունչ մը մինչեւ ջրհեղեղ անցք մը փորձել խորհած բլար դէպ ՚ի միւս ցամաք-ներն Այսպէս հնար է թէ մամնակի ըստ տարածութեան՝ այլ համատարած ըստ կինդանութեան՝ ջրհեղեղ մը ողողած է զեր-կիր, ինչպէս կը վկայեն Դիրք եւ արտաքին աւանդութիւնք:

Հնդիկ Գիրքն հաստատապէս եւ ընդերկար կը պատմնն ջրհեղեղն. Ճենացիք կը լիշտակեն նոյնպէս մեծ ահաւոր ողու-զում մը՝ որով երկնային գաւակին (ճենական) ազգն եւ երկրն ապականեցաւ: Երկրաբանութիւնն այս կրկին վկայութիւնքն կը ջրէ փութով եւ զիւրաւ, վասն զի՞ կ'ըսէ՛ Հնդկաստանի եօ-թըն գետերն պորտկալով եւ մեծ ողողմամբ երկրն ծածկելով եւ սոսկալի հողմայուղի եւ փոթորկի պատճառաւ ծովն ցա-մաքի վրայ զիգուելով, երկրաշարժի ցնցմամբ հողն ճաթուելով եւ սոսկալի ջրհոսներ հանելով ապականած է հնդկական հողին մի մասն. այս արկածն որ բացարձակ երկրաբանական դէպք մ'Է պատճառ եղած է այդ զրոյցն հիւսելու, կ'ըսեն:

Իսկ չինականն ծանօթ Դեղին գետին նոյնպէս երկրաբա-նական պատճառներով զեղումն՝ կը համարին պատճառ ջրհե-ղեղեան նկարագրին: Նոյն բանն արդէն իսկ Եփրատայ համար ցարդ շարունակած են կրկնել. ըստ այսմ ջրհեղեղն ուրիշ բանն չէ՝ բայց եթէ Եփրատայ եւ այլոց եւ Եօթն Դետոց եւ Դե-ղին գետին եւ Նեղոսի՝ եւ Եթէ ուրիշ տեղ մ'ալ նման ար-ձանագրութիւնն մը գտնուե՛ նոյն տեղույն նշանաւոր գետին երկ-րաբանական պատճառներով յառաջ քերած մեծ ողողումն. ասոր հետ միացունելով մերձակայ ծովուց փոթորկի կամ հող-մայուղի տղիեցութեամբ ցամաքի վրայ զիմելն, եւ երկրաշար-ժի սոսկալի ցնցմանց ծնած հողային վիսուեկներէ ներքին ջուրց հոսանօք ժայթքելն, (եւ վասն զի ընդհանրապէս այս երկրաբա-նական դէպք սոսկալի տեղատարափներով կը զուզին) ուստի երկնային սահանաց հոսումն ալ միացունելով կ'ունինամք Ջըր-հեղեղն ըստ երկրաբանութեան:

Արդ ուր է մեր եւ երկրաբանութեան խտիրն: Դիրք չեն ըսեր թէ ջուրն դրյլերով ծառերէն վար թափեցան, «սահանք երկնից բացան», «ոսանք անդնդոց պատառեցան». ըսել է թէ մարդկութեան բնակելի եղօլ երկրիներն ներսէն եւ զրաէն ջուր ժայթքեցին եւ մարդիկն կորան. խտիրն հաստատուած է Աս-տուծոյ գործակցութեան վրայ. վասն զի կրօնքի հետ է կոխւն, Աստուծոյ գոյութեան հետ է պայքարն, Երկրաբանք կ'ուզին

Նիւթակրօնութեան հետ կապել իրենց գլուխն Խնդիրն կը փոխուի այլ եւս: Բայց ինչ օգուտ այն ատեն՝ այդ պահանջէն՝ զոր իրաւամք երկրաբանք զրին մեր առջեւ. — Քանի որ առնասարակ մարդկութեան համար էր այդ պատահարն եւ ամենն կրեցին այդ անցքն, առնասարակ ամենքն դէժ յիշատակութիւն մը պէտք է ունենան այդ անցքից: Անա ասիական ցամաքին մեծամեծ ժողովուրդք նոյն աւանդութիւնն մեզ հասուցած են, եւ դեռ եւս կրնամք հետազոտել եւ շատ բան ալ կը գտնեմք անձանօթից մէջէն, ուրեմն ընդունիմք թէ այդ դէպք կատարուած են: Քանի որ այդպէս է՝ ուրիշ պատճառ մը կը գտնէ երկրաբանն եւ կ'եզրակացունէ՝ թէ ատոնք առանձինն եղական երկրաբանական դէպքեր են. կ'եզրակացունեմք մենք ալ՝ թէ այդ եղական դէպքերն՝ (որոց ոչ ինքն Երկրաբանն ներկայ էր եւ ոչ մենք, որոց ոչ ինքն ժամանակն կրնայ սահմանել եւ ոչ մենք), կցելով իրարու հետ՝ կ'ունենամք սահմանաւոր ըստ տարածութեան եւ համատարած ըստ մարդկային բնակութեան ջըռհեղեղն, զոր Ս. Գիրք կը նկարագրեն մեզ: Ժամանակն իրաւ է թէ մենք ալ չեմք կրնար սահմանել, սակայն աւանդութեանց նոյնութենէն կրնամք որոշել ծագման կէտա:

Գալով կրօնական գաղափարին՝ ամենեւին հակառակ չէ ըստ տարածութեանն մասնակի՝ եւ ըստ մարդկային եւ չնչաւոր սահմանին՝ համատարած համարելն զջրհեղեղ, եւ մանաւանդ թէ կրօնից եւ գիտութեան հետ հաշտ. վասն զի նախ Ս. Գրոց խօսքն բացատրելու համար պէտք է երկրաբանօրէն ցամաքի այն օրուան վիճակն բացատրել. Որչափ էր յայնժամ ցամաքն, եւ որչափ ծովն. Եւրոպիոյ մեծագոյն մասն ծովու տակ կը քընանար գեռ եւս: Որչափ էր մարդկային բնակութեան սահմանն, մինչ ուրի Դարձեալ յառաջ բերելով Ս. Գրոց թուիքն կը տեսնեմք՝ որ կ'ըսէ. — «Ապականեցաւ երկիր առաջի Աստուծոյ . . . ջուրք բազմացան յերկիր եւ ամենայն լերինք բարձունք որ 'ի ներքոյ երկնից ծածկեցան, եւ վերացաւ ջուրն հնգետասան կանդնաւ եւ մեռաւ ամենայն մարմին որ 'ի վերայ երկրի, թոշունք եւ անասունք եւ զազանք վայրի եւ որք սողան 'ի վերայ երկրի եւ ամենայն մարդ: Եւ ամենայն որ ունէր շունչ կենդամնի յանդունս իւր 'ի վերայ ցամաքի՝ մեռաւ:

«Եւ ջնջեաց Աստուծած զամենայն հասակ որ 'ի վերայ երկրի 'ի մարդոյ մինչեւ յանասուն եւ 'ի սողունս եւ 'ի թոշունս երկնիցց»: Ս. Գրոց այս բացատրութիւնք բնաւ զմեզ չեն ստիպեր

համայնատարած ջրհեղեղի ըստ ինքեան աւելորդ գաղափարն յղանալու. քանի որ Սկզբնական պատճառի կատարեալ եւ անհրաժեշտ ուղիղ գաղափարն ունիմք՝ ինչու ենթաղրեմք կամ կարծեմք այսպիսի բան մը որ ըստ ինքեան հարկաւոր չէ. ամեն բան սկզբնական պատճառի մը կախումն ունի, ուստի ըստ Նիւթակրօն Երկրաբանից չեմք բնաւ անմտանար պնդելու. թէ պարզաբար Նիւթական պատճառի մը ծնունդն ըլլայ այդ ահաւոր յեղաշրջումն, անկախ որ եւ է կարգադրիչ զօրութեան մը կամքէն. այլ ընդհակառակն կ'ընդունիմք՝ որ երկրաբանական մեծամեծ պատճառներէ յառաջ եկած են այդ անցք, սակայն միշտ եւ անհրաժեշտ անըմբանելի սկզբնական իմացականութեան՝ Աստուծոյ՝ կամօք. վասն զի վերջապէս Աստուած դոց մը ձևոքն երկնքէն ջուր չպիտի թափեր վար մարդոց եւ չնչաւորաց վրայ: Իսկ քանի որ Սկզբնական պատճառի կամքն էր գործօպն՝ ինչու իր կամքէն դուրս սահման մը հնարել գծել, մարդիկ եւ չնչաւորք պիտի պատժուին, ինչու այդ բնական սահմանէն դուրս բանադատեմք մեր միտքն:

Ս. Գրոց խօսքն աւելի բան չըսեր. Ծննդոց Ե. (54 — 57) կը տեսնեմք. — «Առվակը կը տիրէ ընդ ամենայն աշխարհ». «Կ'անի սովոր քան զօր ՚ի վերայ ամենայն երկրի»: Բ. Օրինաց Բ. (25) «Այսօր պիտի սկսիմ ձեր զինուց անս եւ երկիւզն արկանել ՚ի վերայ ժողովրդոց որ ՚ի ներքոյ ամենայն երկրի»: Թագ. Ժ. (24) «Երկիր ամենայն կը գտափաքի Սողոմոնի երեմն տեսնելու Գործք. Բ. (5). «Պենտակոսաէից օրն յերուսաղէմ ժողովիւալ են յամենայն ազգաց որ են ՚ի ներքոյ երկնից»: Սոփոնիա Ա. (2. 4). «Ապականեցից ապականութեամք մեծաւ զորս ՚ի վերայ ամենայն երկրի. ապականեցից զմարդ եւ գանասուն. զթուզունս երկնից եւ զձկունս ծովու, զկուոս ընդ ամպարշաելոցն. ջնջեցից զմարդ ՚ի վերայ ամենայն երեսաց երկրէ, ասէ Տէրու: Նոյնպէս Եսթեր Ժ. (1). Յուղիթ Ե. (9). ԺԱ. (28). Որոց եւ ոչ մին յարանի է բառական իմաստով ընդարձակութիւն կը յայտնէ: Սոփոնիոյ մարգարէութեան հատուածն ջրհեղեղի հառուածին շատ նման է, եւ սակայն յայտնի է՝ որ այդ ամենայն բառերն միայն Յուղայի եւ շատ շատ Փինիկիցւոց եւ Բաբելոնեայց վրայ տարածուէր: Այսպէս դուցէ եւ պատճապարտ մարդկութեան ալ սահմանն բաժնեմք մնացեալ բնակելի վայրերէ:

ՀԱՅԱՍԻՊ ՆՇԽԱՐ ՄԸ

Ներկայ 1894 տարին Հայ լրագրութեան Դարագարձ Յուբելեանն ըլլալով՝ Պատկերիս Պատ. Ընթերցողաց կը նուիրենք Հայ Տպագրութեան փոքրիկ այլ հետաքրքրական մի նշխարն:

Բամպակեայ 108 տարեկան պառած թերթ մը՝ մատնանիշ կընէ՝ Հրէից Քահանայապետին եւ ծերակոյտ ժողովոյն՝ վերջին անդամ Քրիստոսի Տեառն մերոյ զէմ գումարած ժողովին անդամ ներն յականէ յանուանէ եւ իրենց խօսածն բառ առ բառ կը պատմէ:

«Ճմարիս պատկեր է կ'ըսէ՝ եւ օրինակ անիրաւ զատաւատանին ընդդէմ Քրիստոսի»: Որչափ իրաւացի է այս խօսքն չըդիտեմ. սակայն վստահելի չեմ կարծեր: — Քահանայապետին հետ միասին՝ քսան հոգուց ժողով է, քսան քառակուսի աղիւսածեւերու մէջ ամփոփուած իրաքանչիւր ժողովական անդամի անունն եւ խօսքն:

Զախէն դէպ յաջ կը յաջորդեն անուանք եւ խօսք. ընդհանրապէս՝ ՚ի Գրոց քաղուածոյ են եւ թարդմանութեան հուս ունի հայերէնն: Անիրաւ հրէական զատաւատանին իրը ճշմարիս պատկեր կրնայ հաւատացուիլ այս. բաւական է անգամ մը կարգալ եւ հրէական խառնիճաղանձ խմատներու յաջորդաբար կրկնութիւնն կը համոզէ շուտով:

Հետաքրքրական է հետեւեալն: — «Որ ՚ի Վեննայ ՚ի ներքոյ երկրի զտաւ ՚ի վէմ քանդակեալ. եւ ըստ այնմ գաղափարի դպատճէն օրինակագրեցաք առանց այլայլութեան. որ է այսպէս:

Հստ այսմ բաւական շահեկան կ'երեւի: Յիշեալ քսան աղիւսածեւերուն տակ կրկին մեծկալ աղիւսածեւ խորչեր կը բանայ, եւ առաջնոյն մէջ Պիղատոսի վճիռն ՚ի Գրոց քաղելէ յետոյ՝ երկրորդին մէջ սիրուն նորութեամբ մը Քրիստոսի Տ. Մ. զատաւապարտութիւնն յամի Փրկչին 34 յապրիլի 3 կը դնէ: Հետազօտելի է այս:

Սակայն որպէս զի հրէական ժողովին խառն ՚ի խուռն աղմուկին նմանի այս ալ, ՚ի տորու լրւանցքին մօտ կը յաւերւ՝ «Տպեալ յամի Փրկութեան մերոյ 1784 յունիսի 8 ՚ի Սանկտ պետրուրպուր»:

Ի՞նչ որ ալ լինի, եթէ միով եթէ միւսով եթէ ապագրութեան թուականաւն, որ ապահով եմ թէ շատերէ անձանօթ է, միշտ հետաքրքրական է ոյն հատուկուրն ըստ կարի նըմանածեւն կը ներկայեմք հոս Պատ. ընթերցողայ:

Ճշմարիտ պատկեր անիրաւ դատաստանին ընդդեմ Քրիստոսի, որ 'ի Վենենայ 'ի ներքոյ երկրի 'ի վեմ քանոնակեալ գուսա, եւ ըստ այնմ զաղափարի զպատճեն օրինակազրեցար առանց այլայլուրեան. որ է այսպէս:

<i>Սարեւ</i>	<i>Նիկողինս</i>	<i>Տէղաբնիս</i>	<i>Եղիշեր</i>
Բարձութեք 'ի Միթէ օրէնքն մէնջ զմուրեցու մեր դատեն զոք, Արդ որ մոլորե- ցուցանի զժողով տեսցի, քան ըզ- տիչն ըշ 'ի կո-եթէ ոչ լոեն 'ի վուրեն, պարտա- բուժութ ծնեան նմննէ կամդատա- հայրենեաց: նեն 'ի նմա:	Սիարաբնիս Արդար կուցէ կապեալ և կաշ- կանդեալ 'ի լուրայց զի ոչ հնաւ- արժանի է 'ի մաշ թայս յաւիտեան զանդեցաւ օրի- վաճութ վասաց: մասաց:	Արդար կուցէ կապեալ և կաշ- կանդեալ 'ի լուրայց զի ոչ հնաւ- արժանի է 'ի մաշ թայս յաւիտեան զանդեցաւ օրի- վաճութ վասաց:	Եթէ արդար և հցէ 'ի մահ դա- տուցի, քան ըզ- տողովուրեցն քա- րոզութեամբ իւ- րով մոլորեցի:
<i>Յակամ</i>	<i>Յովանիան</i>	<i>Սարեւնն</i>	<i>Բօնիչար</i>
Ընդէր թողումք կապեալ և կաշ- կանդեալ 'ի լուրայց զի ոչ հնաւ- արժանի է 'ի մաշ թայս յաւիտեան զանդեցաւ օրի- վաճութ վասաց:	Թուառ կամ յաւ- անձանօթ պատ- սոր դատել կամ թէնք եթէ ոչ ճառաւ 'ի մաշ առ կայսր առաւ- մատնեալ:	Թուառ կամ յաւ- անձանօթ պատ- սոր օրէնք եթէ ոչ ապա մոլորեցու- թէն:	Յանդար կուցէ կանապատն երկը 'ի մահ մատնեն. և զի՞նչ ապա մե- զաւ սյրս պյս:
<i>Մէսա</i>	<i>Բուքան</i>	<i>Բոզմաբնիս</i>	<i>Ղամբի</i>
Եթէ արդար որ է՝ դարձութ պա- նա ապա եթէ դան օրէնք եթէ ոչ անիրաւ 'ի բաց ոչ զի պահեսցին, հանցուք 'ի մէնջ:	Լաւ է զնա յաւ- անձանօթ պատ- սոր դատել կամ թէնք եթէ ոչ ճառաւ 'ի մաշ առ կայսր առաւ- մատնեալ:	Սիար եղանակ ու- ղոր օրէնս ունի ապա մոլորեցու- թէն:	Ոչ ինչ օրէնք զանապատն երկը 'ի մահ մատնեն. և զի՞նչ ապա մե- զաւ սյրս պյս:
<i>Ուկար</i>	<i>Պարութես</i>	<i>Սիարն բորոտն</i>	<i>Այնպէս</i>
Օրէնքն ոչ վասն այլը եթէ ոչ վնան է և ոչ տնիրաւ, չարատործացն է ընդէր ապա յա- հաստատեալ վան պաղեմք, եւ ոչ որայ խոստովնեն վաղաղակի է բաղակը՝ որ լայս առն միոջ մերա- ցի ոյրս այս վան մահ կամ յափսու- ցանս իւր և ապա ըստ դատենք: դատապարտեսցի	Եթէ ոչ արդար արդէ ոչ վնան է և ոչ տնիրաւ, չարատործացն է ընդէր ապա յա- հաստատեալ վան պաղեմք, եւ ոչ որայ խոստովնեն վաղաղակի է բաղակը՝ որ լայս առն միոջ մերա- ցի ոյրս այս վան մահ կամ յափսու- ցանս իւր և ապա ըստ դատենք:	Սիարն եղանակ Այն բնիս Արդար պատ պա- տուհասակոծ իւ- թէն ոչ ապա յաւիտեան իւնդ- հաստատեալ վան պաղեմք, եւ ոչ որայ խոստովնեն վաղաղակի է բաղակը՝ որ լայս առն միոջ մերա- ցի ոյրս այս վան մահ կամ յափսու- ցանս իւր և ապա ըստ դատենք:	Այն անայտապետն Եթէ ից վեցից Պոնտացւոյ Պիղատոսի վճիր մահու դատա- տանի, որ եղեւ իսկ 'ի Քաղաքն ե- րուստղէմ'ի սովորական անդունչն դատաստանի յանուանեան կապ- պադա, յամի Քրիստոսի Յա, ՅԱպ- րիի Յ:

Տալեալ յամի փրկուրեան մերոյ 1784. Յունիսի 8, 'ի Սանկտ-
պետրուրբ:

ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ — ԿՐՈՆԱԿԱՆ

Եւրոպական կրօնական մամուլին վերջին օրերս աւելի եւս եռանգեսամբ զբաղիլ սկսած է Սրբւելեան Քրիստոնեայ Եկեղեցեաց կանոնական գրոց եւ ՚ի մասնաւորի Ս. Պատարագի սպասարկութեանն ծանոթացունելու Սրբւելեան Եկեղեցին:

Այս աշխատութեան գլխաւորաբար նիւթք՝ յունական եւ հայկական Եկեղեցեաց Պատարագամատոյցքն են:

Յունական բամնին մէջ յատկապէս Ս. Բարսղի եւ Ռոկերանի Պատարագամատոյցքն կը նշարուին. իսկ հայկականին մէջ այժմեան գործածականն:

Աւելորդ կը համարիմք նկատեն՝ թէ Եւրոպական մամուլն իր թարգմանութեանց եւ գովասանական փառաբանութեանց մէջ՝ մերթ ընդ մերթ Բարսղի եւ Ռոկերանի հատուածքն եւ աղօթքն իրարու հետ շփոթած է, միոյն գործն միւսին վերագրելով եւ կամ շտապական պարզ շփոթութեամբ մը լաւ եւս ըսեմ. ինչպէս Moniteur de Rome լրագրի ցիշեմ յունիսի որ թիւն, յորում «Ոչ որ արժանի լրմբունելոց մարմնառը ախտիք» ուկերանեան աղօթքն կը նույիրէ Բարսղի. զոր միոյն կամ միւսին յատկացունել խնդիր մ'է:

Միւս կողմէ աւելորդ գարձեալ կը կարծեմք յիշատակելն թէ հայկական բամնին վրայ շատ շատ թերի է տեղեկութիւնն, թէ եւ միշտ եւ միշտ գովասանոօք. վամն զի հայերէն այսօրուան Պատարագամատոյցն նախնականն եւ մշտատեւն եղած չէ մեր մէջ. ունիմք առաքելական պատարագամատոյց մը, ունիմք լուսաւորչեանն, որոց վաւերականութեանն վրայ եթէ իմսղիր եւս ծագի՛ սակայն անտարակուսելի է հնութիւնն. ունիմք ուրիշ մ'ալ, Ս. Խանակայ Պատարագամատոյցն, որուն վրայ անհիմն կը համարիմ ամեն տարակոյս: Ունենալով ՚ի ձեռին յիշեալ Գրոց մանաւանդ վերջնոյն զաղափարումն՝ սակայն ոչ

հաւանսական հրամանն կ'ենթադրեմ վեհին, կը լոեմ: Իսկ այժմ մեան գործածականն զոր ունիմք հանապաղօր ՚ի ձեռին՝ ճշմարդան է թէ շատ հին թարգմանութիւն մ'է, ուկեղին Դարու, սակայն գործածութիւնն այդպէս հին չժուիր ինձ: Բարտի եւ Ուկեբերանի Պատարագամատոյցներու քաղուածոյն է, սակայն շատ տեղ փոփոխուած, կոկուած: Համառոտ ակնարկս բաւական համարուի առ այդ:

՚ի Վենետիկ 1852ին հելենական տպարանին հրատարակուած յունարէն Յունական Եկեղեցւոյ Պատարագամատոյցն՝ «Աստուածային սպասանորութիւն սրբոց հարցն մերոց Յովինանու, Ուկեբերանի եւ Բասիլիոսի Մեծի եւ Գրիգորի Աստուածաբանի» վերնազրով, ինձ առաջնորդ առած եմ, եւ որով փոքրիկ տեսութիւն մը կ'ընծայեմ ընթերցողաց: Սոյն այս յունական օրինակն 1884ին Մարտի մէջ եռանդուն սիրելի ընկեր մ'էր ինձ, որչափ յուշ եւ որչափ ուրուշ . . .

Մատչիմք յառաջ:

Յունականն եւ հայկականն այժմեան գործածութեան մէջ եղողքն են:

Ուկեբերան եւ Բարսեղ միօրինակ սկիզբն ունին.

«Պորք Առաջադրութեան». Կարմրագեղ:

«Աստուած Աստուած մեր, որ զերկնաոր Հացդ» եւայն, ծանօթ աղօթքով. ապա՝ «Սարկառագն ելանկ ՚ի բեմեն եւ երից երկրպագեալ ասէ: — Օրինեա Տէր: — Քանանայն ՚ի ճայն: — Օրինեալ բագաւորութիւնն Հօր եւայն. «Դասն: — Ամեն:»

«Ապա պատասխանի տայ Դասն՝ մի առ, մի որ զկնի խաղաղութեանցն՝ ասելով. — Տէր ողորմնաւ:

«Սարկառագն. — ՚ի կաղաղութեան գՏէր աղաչեսցուք:

Վասն վերին խաղաղութեան եւ վրկութեան անձանց մերոց գՏէր: . . .

Վասն սրբոյ Տանս այսորիկ եւ հաւատով զգուշութեամբ եւ երկիւզիւ Աստուծոյ՝ եղելոցն ՚ի ոմա: . . .

Վասն Եպիսկոպոսապետին մերոյ (այս անուն), պատուական քահանայից, ՚ի Քրիստոս ուարկաւաղաց եւ ամենայն ուխտի մանկանց, եւ վասն ժողովրդականաց . . .

Վասն բարեպաշտ եւ աստուածամէր թագաւորաց ամենայն պալատանն եւ զօրաց նոցին Վասն զի խոր-

տակեսցէ եւ հնագաճնդեցուսցէ ընդ ոտիւք նոյա զամենայն աւտելի եւ զթշնամի. . . Վասն սուրբ Տաճարիս այսորիկ, ողջոյն քաղաքիս, գաւառիս եւ հաւատով՝ ՚ի նոսա բնակելոց . . .

Վասն բարեխառնութեան օդոց, պտղաբերութեան երկրի եւ խաղաղական աւուրց. . . Վասն նաւելոց, ճանապարհորդելոց, ախտացելոց, վաստակելոց, եւ այլն. զՏէր . . .

Վասն ապրեցուցանելոյ զմեղ յամենայն վշտաց, ՚ի բարկութենէ, ՚ի վտանգաց եւ ՚ի չարութենէ. . . Ընկալ կեցո եւ ողորմեա եւ պահեա զմեղ Աստուած՝ ՚ի նորին քու.

Զամենասուրբ, զանարատ, զամենօրհնեալ, զփառաւորեալ զԴշոյ մեր զԱստուածին եւ զմիշտ կոյսն Մարիամ ընդ ամենայն սուրբս յիշելով՝ զանձինս մեր եւ զմիմեանս եւ զամենայն զկարիս մեր Քրիստոսի Աստուծոյ յանձն արացուք:

Քահանանայն. — Զի քեզ վայելին ամենայն փառք՝ պատիւ եւ երկրապատկութիւն, Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ, այժմ, եւ այլն:

ԱՂՕԹՔ Ա. ՄԵՍԵԴԵԱՑ

«Քահանանայն ասէ ՚ի ծածուկ. — Տէր Աստուած մեր որոյ կարողութիւնդ անքնին է եւ փառքդ անհասանելի, որոյ ողորմութիւնդ անչափ է եւ մարդասիրութիւնդ անձառ. զու Տէր ըստ քումդ զթութեան նայեաց՝ ՚ի մեզ եւ ՚ի Տաճարս յայս, եւ արա ընդ մեզ եւ ընդ աղօթակիցոյ մեր առասապէս զողորմութիւն քո եւ զգթութիւն քո: Սարկաագն. — Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք:

«Ընկալ, կեցո եւ ողորմեա. եւայլն Զամենասուրբ, զանարատ, եւայլն «Քահանանայն ՚ի ճայն. — Զի քո է կարողութիւն եւ քո է թաղաւորութիւն եւ զօրութիւն եւ փառք. Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ, այժմ, եւ այլն:

ԱՂՕԹՔ Բ. ՄԵՍԵԴԵԱՑ

«Քահանանայն ասէ ՚ի ծածուկ. — Տէր Աստուած մեր կեցո՛ զժողովուրքս քո եւ օրհնեա զժառանգութիւնս քո, զլրութիւն Եկեղեցւոյ քո պահեա, սրբեա զմիրօղս զեղոյ տան քո, զու ըզնոսա փառաւորեա աստուածային քո զօրութեամբդ եւ մի թուղուր զմեղ. զյուսացեալքս ՚ի քեզ:

«Մարկարագն. — Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեռ-
ցուք։

Բնկալ կեցո, եւայլն։
Զամենասուրբ, զանարատ, ամենօրհնեալ, եւայլն։
«Քահանայն՝ ի ճայն. — Զի բարերար եւ մարդասէր եւ
Աստուած, եւ քեզ տացուք փառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ
սրբոյ, այժմ, եւայլն։

ԱՂՅԹՔ Գ. ՄԵՍԵԴԵԱԾ

«Եւ ասէ Քահանայն՝ ի ճածուկ. — Որ զհասարակաց զայս
եւ զմիաձայն մեզ չնորհելով զաղօթս, որ եւ զերկուց եւ զերից
միաձայնելոց յանուն քո զիմնդրուածս պարզեւել խոստացար,
դու եւ այժմ զծառայից քոց ինսդրուածս յօդուտն կատարեա,
ուսուցանելով մեզ յայսմ յաւիտենիս զգիտութիւն քումդ ճշշ-
մարտութեան եւ ՚ի հանդերձեալն զկեանս յաւիտենականս պար-
զեւելով։

ԱՂՅԹՔ ՚Ի ՄՈՒՏՍ ԱԼԵՏԱՐԱՆԻՆ.

«Եւ ասէ Քահանայն՝ ի ճածուկ. — Տէր Տէր Աստուած
մեր որ կարգեցեր յերկնա զգասս եւ զզմնուորութիւնս հրեշ-
տակաց եւ հրեշտակապետաց ՚ի սպաս փառաց քոց, արա ընդ
մուտս մեր մտանել եւ որբոց հրեշտակաց եւ լինել պաշտօնա-
կից մեզ եւ փառաբանակից քումդ բարերարութեան. զի քեզ
վայելէ ամենայն փառք՝ պատիւ եւ երկրապատութիւն Հօր եւ
Որդւոյ եւ Հոգւոյդ սրբոյ, այժմ եւյլն։

«Մարկարագն. — ԶՏէր աղաչեսցուք։
«Քահանայն՝ ի ճայն. — Զի սուրբ ես Աստուած մեր եւ քեզ
տացուք փառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ սրբոյ, այժմ եւ միշտ։
«Մարկարագն. Եւ յաւիտեանս եւ յաւիտենից։

ԱՂՅԹՔ ԵՐԵՔՄՐԵԱՆ ԵՐԳՈՑ.

«Եւ Քահանայն աղօրէ ՚ի ճածուկ. — Աստուած սուրբ որ
՚ի սուրբս հանգուցեալ եւ երեքսրբեան ձայնիւ ՚ի սերովթէից
գովիալ՝ եւ ՚ի քերովթէից փառաբանեալ, եւ յամենայն երկնային
զօրութեանց երկրապետալ. որ յոշնչէ զոյացուցեր, եւայլն. ծա-
նօթ աղօթքն. իսկ վերջն՝ ՚ի ճայն. — Զի սուրբ ես Տէր Աս-
տուած մեր եւ քեզ տացուք փառս Հօր եւ Որդւոյ, եւայլն։

ԱՂՋԹՔ ՆԱԽ ՔԱՆ ԶԱԻԵՏԱՐԱՆՆ

«Ասէ Քահանայն՝ ի ծածուկ. — Ծագեա ՚ի սիրտս մեր մարդասէր Տէր զանխառն լոյս զաստուածգիտութեանդ, եւ զաշս մտաց մերոց բաց իմանալ զաւետարանական քարոզութիւնս, չնչեա ՚ի մեզ եւ զերանասէտ պատուիրանաց քոց զերկիւղ՝ զի զմարմնոց ցանկութիւնս նուաճելով ՚ի հոգեւոր վարս կրթեսցուք, զամենայն զհաճոյս քո զիտել եւ առնել. Զի գուես լոյս հոգւոց եւ մարմնոց մերոց Քրիստոս Աստուած, եւ քեզ վայելէ փառք հանդերձ անսկիզմն Հարբդ եւ ամենասուրբ եւ բարերար եւ կենդանարար Հոգւովդ, այժմ, եւ այլն.

Մինչ հոս Բարսղեան եւ Ոսկերերանի Պատարագամատոյցք զոյգ ընկերացան. աստ փոքրիկ տարբերութիւն մը ունին, Ոսկերերանեանն կը յաւելու:

«Զինի աւետարանին դասն երիցս կրկնէ. — Տէր ողորմեա: Այս յաւելուածն չունի Բարսեղ. ասդա կը հաշտուին դարձեալ, այսաէս:

«Սարկանագն. — Ասասցուք ամեննեքեան ՚ի բոլոր անձանց եւ ՚ի բովանդակ մտաց, ասասցուք. Տէր ամենակալ Աստուած հարցն մերոց աղաչեմք զքեզ լուր եւ ողորմեա:

Ողորմեաց մեզ Աստուած ըստ մեծի ողորմութեան քում, աղաչեմք զքեզ լուր եւ ողորմեա:

ԱՂՋԹՔ ԲԱԶԿԱՏԱՐԱՆԾ ՊԱՇԱՏԱՆԱՑՆ.

«Եւ ասէ Քահանայն խորհրդաբար. — Տէր Աստուած մեր զբազկատարած զաղաշանս ծառայից քոց, եւայն. ծանօթ աղօթքն:

Սարկանագն. — Եւ եւս աղաչեսցուք վասն Արհիելպիոկոպոսին մերոյ (այս ամսուն):

Եւ եւս վասն Եղբարց մերոց Երիցանց՝ Քահանայից՝ Սարկաւագաց եւ Միանձանց, նև ամենայն Եղբարց մերոց ՚ի Քրիստոս, աղաչեսցուք:

Եւ վասն պատուական եւ երանելի հիմնազրաց Տանս այսորիկ՝ աղաչեսցուք, եւ վասն հանգուցելոց հարց եւ Եղբարց

մերոց որք աստ թաղեցան, եւ վամն որոց ընդ ամենայն ուրեմն ուղղափառաց:

Եւ եւս աղաչեսցուք վամն ողորմութեան, կենդանութեան, խաղաղութեան, առողջութեան, փրկութեան, թողութեան եւ քաւութեան մեղաց ծառալից Աստուծոյ, եւ Ուխտի տանս այսորիկ:

Եւ եւս եւ վամն պտղաբերից եւ բարերարաց Սրբոյ եւ հըրաշաղարդ տաճարիս, վաստակաւորաց, սաղմոսերգուաց եւ վասըն առաջիկայ ժողովրդեանս, սպասողաց մեծի եւ առատ ողօրմութեան առ ՚ի քէն:

«Բահանայն ՚ի ճայն. — Զի ողորմած եւ մարդառէր ես Աստուծած, եւ քեզ վայելէն փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ սրբոյ, այժմ, եւայլն:

«Սարկաւազգն. — Սրբեցարուք Երեխայք ՚ի Տէր. Հաւատըս վամն երեխայից խնդրեսցուք. Զի ողորմեսցի նոյա Տէր:

Արացէ զի ուսցին նոքա զբանս ճշմարտութեան. Յայտնուցէ նոցա զկտակս արդարութեան. Ժողովեացէ զնոսա ՚ի սուրբ կաթուղիկէ եւ յառաքելական Եկեղեցիս յայտ:

Հնկալ կեցո եւ ողորմեա եւ պահեա զնոսա Տէր քոյին շնորհիւց:

Երախայք երկիր պագէք Տեսան:

* *

Գիտենք որ Պատարազին Ս. խորհրդոյն սկզբնաւորութիւնն Պատրաստութիւն մ'է պարզ եւ յարգարումն դէպ ՚ի մեծ Ողջակէն անարիւն պատարազին, ուստի ոչ էական մասն:

՚ի հնումն Քիստոնեայք Եկեղեցւոյ մէջ անխտիր չէին մաներ, անոնք որ ՚ի Քիստոս հաւատալով դեռ չէին մկրտութեան արժանացած՝ Տաճարին արտաքին գաւիթն կը կենային «Երախայր ՚ի Քիստոս» անուամբ, եւ երկաթեայ կամ փայտէ վանդակապատիր կը զատուեին հաւատացեալ ժողովէն, այդ գաւիթն «Երախայից դասն» էր ինչպէս ցայժմ կը տեսնուի: Հոն Երախայք մինչեւ բուն պատարազին խորհրդոյն սկիզբն կը կենային. Քահանայն կուտար վերջին օրհնութիւնն եւ Սարկաւազն «Մի որ յերախայից են մի որ ՚ի քերահանատից մերձեսցի յաստուածային խորհուրդս» ըսելով՝ կը հրամայէր Երա-

իսայից՝ ապաշխարօղ հաւատացելոց՝ դուրս ելել Տաճարէն, ընդու
որս եւ անարժան կամ անսկատրաստ հաւատացելոց. ընդարձակ
ժամանակ կը թողու մինչեւ ամենքն հնագանողին եւ երախայից
յոզնախումբ բազմութիւնն կարենայ դուրս ելել. ապա կը հը-
րամայէ Սարկաւագն դռներն գոցիլ. զդրունս զդրունս ամենայն
իմաստուրեամբ եւ զգուշուրեամբ. եւ ապա հաւատացեալ հօ-
տին դառնալով յարէ՝ ի վեր ընծայեցուցէր զմիսու ձեր Աստ-
ուածալին երկիրնին:

Այս կրկին հրամանաց միանգամայն հնագանողելով՝ գեղեցիկ
դարձուածքով մը հայերէն Եկեղեցին կը պատասխանէ, — «ՈՒ-
ՆԻՄՔ» — որ է գոցեցինք դռներն (ունել, զնել զդուուն), եւ ՚ի
վեր վերջուցինք միտքն (ունել առ Աստուած զմիտու)։

Այսպէս Պատարագին սկիզբն՝ կամ պատրաստութիւնն՝ եւ
յաւ եւս երախայից պատարագն աստ կը լմնայ, եւ Մեծ խոր-
հըրդեան երկրորդ յառաջարանն կ'ըսկսի. ուստի բուն իսկ պա-
տարագամատոյցքն այս կէտէն կրնայ համարուիլ:

Առաջին մասն զոր թարգմանելով զրինք հու՝ Ռակերերանի
եւ Բարսղի միանգամայն յօրինած Պատարագի սպասհարկու-
թեան իբր նախադրունքն են. բայց թէ մեծաւ մասամբ որո՞ւ
գործն է, չեմք ուզեր աստէն քննել. սակայն վասն զի Պատա-
րագն այս կէտէն պիտի սկսի՝ ուստի մեր քննելիք Պատարա-
գամատոյց զրոց զանազանութիւնքն աստի զգալի կ'ըլլան:

Կրկին Պատարագամատոյցք Սարկաւագին բերնով հրամա-
յեցին Երախայից՝ Երկիր պագանել Տեառն. արդ կ'աղօթէ Քա-
հանայն մինչ Երախայք խոնարհած են:

Ա.Զ.ՕԹ.Ք ԵՐԱԽԱՅԻՑ ՅԱ.Ռ.Ա.Զ ՔԱՆ ԶԲԱՆԱԼՆ ԶԾՐԱՐՆ

«Ասէ քահանայն խորհրդաբար»

Ս. Բարս. — Տէր Աստուած մեր որ ՚ի յերկինս բնակեալ
ես եւ հայիս յարարածս քո, նայեա ՚ի ծառայս քո յԵրախայս՝
որք խոնարհնեցուցին զսարանոցս իւրեանց առաջի քո, տուր
նոցա զթեթեւ լուծն, արա զնոսա անդամս պատուականս Եկե-
ղեցւոյ քոյ սրբոյ եւ արժանաւորեա զնոսա աւազանաւն վերա-
ծննդեան, թողութեան մեղաց եւ անսպական հանգերձին, եւ
ճանաչելոյ զքեղ ճշմարիտ Աստուած մեր:

Ոսկ. — Տէր Աստուած մեր որ 'ի բարձունս բնակեալ եւ
եւ զխնարհս տեսանհս, որ 'ի փրկութիւն առաքեցեր աղզի
մարդկան զմիածին քո Որդի եւ զԱստուած զՏէր մեր Յիսուս
Քրիստոս, դարձո զաշող 'ի ծառայս քո յերախիայս զիսակորեալս
առաջի քո եւ արժանաւորեա զնոսա 'ի պատշաճ պատրաստու-
թիւն աւաղանաւան վերածննդեան եւ քաւութեան մեղաց եւ ա-
նապականութեան հանգերձին. Ճողովեա զնոսա 'ի քո սուրբ
կաթուղիկէ եւ յառաքելական Եկեղեցի, համարեա զնոսա յընտ-
րեալ հօտի քոյ:

Ապա միասին Բարոս եւ Ոսկ:

«Քահանայն ի ճայն. — Զի եւ նոքա ընդ մեզ փառաւո-
րիսցն զամենապատիւ եւ զոքանչելի անուն քո Հայր եւ Որդի
եւ Հոգի սուրբ, այժմ. եւայն,

«Զինի աղօքիցն առնու, Քահանայն զծրաբն եւ ըստ սովո-
րութեանն տարածանէ:

Սարկանագն. — Որ երախայքդ էք առ զուրս ելէք, երա-
խայքդ երթայք 'ի բաց, երախայքդ արտաքս զնացէք. մի ոք
յերախայից:

Հաւատացեալք, Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչես-
ցուք:

Այլ եւս Երախայք դուրս են Տաճարէն. կ'ըսկոի Հաւատա-
ցելոց Պատարագն:

(Շարոնակելի)

Ս. Վ. Ն.

Գատվիէ Մարմիեկն էջ մը

Ո՞վ բան մը կարգացած չ' այդ ուղեւորութեանց անխոնչ
գրչին բազմազան արտագրութիւններէն. ո՞վ ճաշակած չ' իւր
պատմութեանց քաղցրութիւնը ուր բացատրութեանց նկարա-
գրականը եւ վաւեմ խորհրդածութիւնք թեւ թեւի տալով կը միա-
նան միշտ իրարու-
թավիկ Մարմիէ համբորդած է 'ի Զուկիցերիա, Հոլանտա,

Գերմանիա, Հիւսիսային Եւրոպա, մինչեւ իսկ Ամերիկայ՝ իբր գիտուն հնախօս եւ միեւնոյն ժամանակ իր զրագէտ:

Յետագայ հատուածիկը զաղափար մը պիտի տայ մեզ Մարտիկի Բնութիան վրայ ունեցած խորին զդացումին որ կը լմնուր իւր բանառտեղի եւ արուեստագէտի հոգին:

«Կենացս լաւագոյն յուզմանցը թուոյն մէջ պէտք եմ հուշուել անոնք զոր կ'զգամ բնութեան տեսարամները զիտելով: Դեղածիծաղ զիւղի մը տեսքը սիրտս կը բանայ եւ զայն տեղի սիրատարի եւ աւելի ողորմասէր կը կացուցանէ. դարնանային զոլ առաւօտեան մը վայելումը աչքէս արցոննք բերելու չափ սիրտս կը շարժէ եւ երբէք այնքան բարեպաշտութիւն զդացած չեմ որչափ ամառուան երեկոյները, ՚ի տես զեղեցիկ արևւամուտի մը վանական վէպ մը մեզ կ'աւանդէ թէ Սուրբ Թովմաս Ս.գույնացի իւր ազօթիցը եռունդէն մզոււած՝ խուցին առառտազին վրայ ելած էր. մնոք ալ մի՞թէ այդպէս չ'ենք բարձրանար երկրային աշխարհէն՝ կրօնային հոգեպիշ հայեցողութեան մը բուռն յուզմամբ նոքա որ չ'են հաւատար թէ այն տեղերը ուր մարդիկ կը բնակին մշտակայ ազգեցութիւն մը կը զործեն մարդոյ վրայ, կը սխալին կարծեմ: Ինձ այնպէս կը թուի որ մեր կեանքը ինքնիրեն անհամ եւ անզոյն ջրոյ մը կը նմանի, երկնից ներքեւն է որ նա կը փթթի. զինքը շրջապատող պատկերներն են որ իրեն կուտան իւր լոյն ու տպաւորութիւնքը: Զի կայ արգեօք ուերտ առնչութիւն մը եւ անսակ մը խորհրդաւոր ինսամութիւն ընդ մէջ մեր եւ այն զանազան չնշաւոր եւ անշունչ էակաց որ զմեզ կը շրջապատեն, ընդ մեր ֆիզիքական գործարանաց, մօւաւորական կարսղութեանց եւ զաշտերու որ մեզ կուտան իրենց պառուներն ու ծաղիկները (որ մեզ կը բուրեն իրենց անուշանոտութիւնքը), թռչնոց որ զմեզ կ'ըզբացնին իրենց զայլայիկներով, բարձրալերձ ծառոց որ զմեզ կը պատուպարեն իրենց ոստիրուն տակը՝ մեր ուրախութեանց ու ցաւոցը մէջ, եւ վերջապէս հողին՝ ուստի ելած ենք եւ ուր կը մանենք յաջորդաբար մեր կենաց զանազան խաւերէն անցնելով, եւ ուր կերթանք վերջնականապէս նիրհելու:

«Սակաւաթիւ են փառաց եւ բազզին ընարեալները. բայց, այդպէս արգեօք ատօնք ունին արքայութիւնը երկրիս վրայ: Ո՛չ, անշուշտ: Ես տեսայ հարուստներ որոց յափրանքը, ձանձրութիւնը, ախրութիւնը՝ զութս կը շարժէին, եւ աղքատներ ալ ընդ հակառակն որ հոգւոյ ճշմարիտ ուրախութիւնն ունէին Խո-

Նարհ ողորկապատեանը (crustacee), զոր թեռնարդոս-ճգնաւոր կ'անուանեն, գոհ է երբ ծովեղըն վրայ կը գտնէ պարապ խեմիոր մը յորում կարենայ բնակիլ. Փոքր խալանջը որ կը ծաղկի դարնան, աւազուա հաղի մը վրայ, իւր բոլոր կեսնքը կը նմանի վսեմաբերձ մայրիի որ կը բարձրանայ Լիբանանու բարձանցը վրայ, ևւ ցօղին կաթիլը կը ցողացնէ արեւուն լոյսը այսպէս ինչպէս Ովկիանոսի մեծ ալիքը»

Յ. Ռանէն

ՊՈՒԿՈՅԻ ԵՐԻՑՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ՎԱՐԴԱ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

—♦—♦—♦—♦—♦—

(Շարունակութիւն) (*)

Կը բաղձայի որ ժամանակը ներէր ինծի հոս քրիստոնեայ հայրութեան ու մայրութեան տարեղիլներն բանալու. կրնայի ան ժամանակ ընթերցողաց սրտերը քաղցր ու հեշտին զմայլ-մամբ մը բորբոքել, ցուցընելով իրենց հոյակապ հոգիներու կըր-կին սերունդը. այս է՝ նախ ուղղակի ի լոյս եւ ի ճշմարտու-թիւն զիմողներունը, եւ երկրորդ անոնցը, որոնք, բարէ, լու-սոյ եւ ճշմարտութեան կը հասնին, միայն թէ՝ ինչպէս Պ. Տը

(*) Տես Պատիւր Դ. առտէ թիւ 24:

Մէսթրը կ'ըսէ, ներքասամուտ կորազիծ մը դժելով, որ զիրենք՝
իրենց ճամփայ ելած կէախն կը գարձնէ կը բերէ: Թէ առաջ-
նոց եւ թէ վերջնոց մէջ կը տեսնէիք թէ ճշմարիս մօր մը ձե-
ռօք զրոշմուած աստուածային նկարապիրն ինչպէս խոր կը ար-
պաւորուի հոգւոյն վրայ: Ո՞վ էր, օրինակի աղազաւ, զիեռնար-
դու սուրբ ընողն, ո՞վ էր զինքն այնպիսի մաքրութեամի ու
զօրութեամբ զարդարողն եւ այն աստիճանի Աստուծոյ սիրովը
բորբոքողը. իւր հայրը՝ Թէսլէն, իւր սուրբ մայրը՝ Ալէթ, իսկ
զսրբունի Շանդալ. ո՞հ, ինքը մայր ալ չունէր, բայց՝ Ֆրէմիոյ
գահերէց անուամբ ծանօթ տափենտիալն ունենալով, ունէր, ի՞նչ
ըսեմ, հա՞յր մը թէ մայր մը թէ երկուքն ալ միանդամայն: Իսկ
զսուրբ Սիմֆորիանոս, որո՞ւն արդեօք պարտական է իւր կե-
նացն ու մանուան ժամանակի գործած անթիւ զիւցաղնական
գործքերը, եթէ ոչ իւր քայլնափր մօրը՝ Աւգոստինեայ: Կարելի՞
է արդեօք Որողինէսին, այսպիսի մեծ ու քաղցր հանճարոց տէր
անձին անունն արտաքերել, առանց յիշելու անոր յարգելի հօրը
Լեւոնիդէսին՝ որորոցին վրայ ծուած, որդւոյն կուրծքն՝ իբրևու
Հոգւոյն սրբոյ տաճար յարգանօք համբուրելը: Իսկ զսուրբ Յովլ-
հան Ոսկեբերան, միթէ իւր սքանչելի մօրը քաջալերելովը չէր
որ՝ նոյն իսկ եսպիսկոպոս ըլլալէն վերջը, այնպիսի վաեմ մասածու-
թեանց եւ մեծանձն յառաջազրութեանց վերացաւ բարձրացաւ:
Դարձեալ ո՞վ սուրբ ըրաւ զԱ. Աթմանաս, զսուրբ Սմբրոսիոս,
զսուրբ Գրիգոր Մեծ, եւ յետին ժամանակներս՝ զսուրբ Լուզո-
վիկոս, զսուրբ Եղուարդ, զսուրբ Փրանկիսկոս Աստիղային, եւ
արդի ժամանակներս, զսուրբ Փրանկիսկոս Սալէզիան, զսրուէի
Թէրէզիս: Հարկ կ'ըլլայ ամբողջ գիւցազունքն ու համօրէն
սուրբերը մի առ մի թուել, վասն զի մինչեւ հիմայ եղած ու
տեսնուած չէ գրեթէ ամենեւին եւ ոչ մէկ սուրբ մը, որուն
Աստուած արմանաւոր հայր կամ մայր մը տուած չըլլայ. այն-
պիսի հայր կամ մայր մը որ կարող ըլլայ՝ իբրևու Կարապետ,
պատրաստուել իւր որդին Աստուծմէ անոր սահմանուած մեծամեծ
վախճաններու: Եւ եթէ երբեմն պատմութեան մթութիւնը թոյլ
չի տար որ սրբոյ մը հոգին կրթող ու գաստիարակող պատուա-
կան ձեռու ըները տեսնուին, չըլլայ թէ անով տարակուսիք ա-
նոնց գոյութեան վրայ: Ինչպէս որ ես Միքայէլ Սննդէլոյի քան-
դակած մէկ արձանը կամ Ռատիայելի նկարած մէկ պատիերը
տեսած ժամանակս, առանց շատ հոգ ընելու, որ անուննին վրան
զրոշմուած է թէ ոչ, կը նկատեմ զանոնք, եւ ան իրենց սկիզբն

ու ծագումը շրջապատող մթութեան մէջէն՝ որ առ առաւելն ունայն անունն մը միայն աչքէս կը ծածկէ, կ'ողջունեմ զիրենք յշանալու եւ ի լոյս ընծայելու մի միակ կարողութիւն ունեցող անհամեմատ մեծ հանձարը:

Վաղեմի հռչակաւոր եւ առ երեւոյթ թեթեւամսութեամբն հանգերձ, խորազնին մատենազրի մը խօսքն է թէ «ի հզօրաց եւ ի բարեաց ծնանին հզօրք եւ արք բարիք» այսինքն ուժեղ-ներէն՝ ուժեղ, եւ քաջերէն՝ քաջ մարզիկ յաւաջ կուզան։ Սակայն սուրբ զիրքը լաւ եւս կըսէ, որովհետեւ այս գեղեցիկ մը-տածութեան վրայ նշոյ մ'ի բարձանց կը յաւելու. «Ազգ ուզ-դոց օրհնեսոցի» (1) այսինքն՝ տրոգարնելոն այնպիսի որդիներ սիւ-տի ծնանին, որ Աստուծումէ օրհնուելու արժանի պիտ'որ ըլլան։ Եւ այս միշտ ճշմարդիա պիտի մնայ ի պատիւ եւ ի փառո քրիս-տոնեայ մարդ։

Գալով այն հոգիներու, որոնք՝ թէպէտ զեղեցկութեամբ աւ-ուածնոց հաւասար, բայց մինչեւ որ կորսնցուցած լուսոյ ճամ-բանին վերստին գանձեն, խաւարի մէջ տրատում ախուր, ճշմար-տութենէ հեռու գտնուելնուն վրայ անհանդիստ, եւ մօրելնուն բացած վէրքին ցաւերը կրելով կը թարթավիխն Այս կարզի հո-դւոց նկատմամբ սոյն զիրքս այնպիսի օրինակի մը իւր մէջը կը բովանդակէ որ աւելորդ կը համարիմ ուրիշ օրինակներ ի մէջ բերել. Պիտի տեսմէք այս օրինակէս թէ ճշմարդտ մօր մը ձե-ռոք զրոշմուած աստուածային նկարազիխն ինչպէս ինոր կը ըը-սպուռուի տղուն հոգւոյն վրայ, եւ եթէ կրնան արդիօք՝ նոյն իսկ ամենասասատիկ կիրքերն այս նկարազիխն անոր վրայէն բառ-նալ ջնջել երբէք։

Միայն թէ զիսէք արդեօք, ո՛վ մարք, թէ տղու մը հոգ-ւոյն խորքը թափանցելու համար, ո՛րչափ ցաւ ու վիշտ կրելու է. երկրաւոր որդեծութեան ցաւերն անոնց քովի ոչինչ են. եւ բնական ալ է, վասն զի աշխարհին ամենամեծ գործողութիւնը տղուն հողին կրթել ու զասովարտիկելն է։ Մատենազրին մէկը՝ զրիչը ձեռքէն վար զնելով կը զոչէ, ահա լմեցուցի այս տաժա-նելի երկասիրութիւնու տամնուեօթը զիշեր աշխատելէս վերջը. անոր պատճառաւ. կրած նեղութեանցո յիշատակաւը զես սոսկաւ-լով, կը նկատեմ զայն անձկա թեսմէր որտիւ եւ կը հարցընեմ ինք իրենս թէ ինչ ընդունելու թիւն պիտի գտնէ արգեօք ձայնս մարդկան առջեւ. Կարո՞ղ էք դուք ալ, ո՛վ մարք, նոյնն ըսել.

(1) Ասպարագու ձժ. Ա. 2.

միթէ դուք ալ ձեր որդւոցը հողւոյն զատախարակութեանը պատճառաւ կրած նեղութիւններնուուդ յիշատակաւը դեռ կը սոոկա՞ք. արդեօք պիտի կարենայ օր մը ձեզի համար ալ ըսուիլ այն խօսքը, զոր Օգոստինոս իւր հիանալի մօրը նկատմամբ՝ որուն վարուց պատմութիւնը հոս ձեզի կ'ընծայեմ, ըսած է, թէ՝ շատ աւելի ցաւ ու նեղութիւն կրեց, զիս ի ճշմարտութիւն եւ յառաքինութիւն ծնանելու քան աշխարհք բերելու ժամանակը։ Այս է ահաւասիկ մատենիս բովանդակած առաջին համարը, եւ համոզուած եմ որ մեր այս ողորմելի դարուու համար շատ կարեւոր ու պատշաճաւոր է։

Երկրորդ համար մըն ալ կը պարունակէ սոյն զիրքո, ոչ սակաւ կարեւոր, որ առաջնոյն անմիջական հետեւութիւնն է։ Ստուգիւ ի՞նչ բանի կը ծառայէր Աստուծոյ՝ որդւոց հոգւոյն վըրայ նուիրական կնիքը զրոշմելու համար ասաուածային զօրութիւն մը մայրերու տալը, եթէ ի յուղել կրից, անոնց երկրորդ զօրութիւն մըն ալ չնորհած չըլար, առաջնոյն պէս ամենակարող եւ անփրէպ, այսինքն է իրենց որդիքը յաջողութեամբ պաշտպանելու եւ ուզած ժամանակին, զանոնք ամէն վտանգներէ ապատելու զօրութիւնը։

Միթէ նոյն պատճառի համար չէ Աստուծոյ սա զարմանալի օրէնքը հաստատելը, որ երբ պատանին իւր վառվռուն ու բոցակէզ հասակին կատարը ելլեկու վրայ է, հայրն անդին կը սկսի անկէ իջնալու. մինչ գեռաբոյս օրիորդն՝ վեշտասանամեայ հասակին մէջ երջանկութիւն ծծելու յուսով կը մօտեցնէ շըրթունքն զիւթական բաժակին, մայրն անդին նոյն բաժակին արշպէն պարպած անոր մրուրը կը քամէ, եւ մինչդեռ ինքն աշխարհքիս խաբեպատիր ունայնութեանց ինչ ըլլան աղէկ ճանչնալով կը հրամարի անոնցմէ, որդիքն անդին անոնցմով շացած խարուելու վտանգի մէջ են. ինչո՞ւ այս տմննայն. որպէս զի կարենան որդիք՝ այն յրթանց վրայ՝ որոնց անկեղծութեանը վըրայ երբեք չեն երկրայիր, գտնել խօսք մը, որ կարող ըլլայ զիրհնոք այն խարէութիւններէն աղատել.

Դարձեալ նոյն նպատակաւ չէ արդեօք որ Աստուծ հայրութեան տեսակ մը նախատեսութիւն չնորհած է, որով կը գուշակին հայրն ու մայրն իրենց որդւոյն համար մօտալուա վըտանգները եւ անոնցմէ զերծանելու ապահով միջոցները. Միթէ նոյն պատճառի համար զարձեալ չէ որ Աստուծ հայրութիւնը զինովին սուրբ սաեղծեց, եւ երբեմն, նոյն խակ յակամայս դա-

տապարտեց այնչափ հայրեր՝ մի եւ նոյն նիւթի վրայ իրարու բոլորովին հակառակ ու վսեմ զգածմանց, որուն յաճախ կը հանս զիալինք աշխարհքիս վրայ եւ չենք զիտեր թէ ինչպէս սահմանենք այնպիսի վարժունք մը, որ մարդուն ծիծաղն ու լացքը միանգամայն կը շարժէ: կը ճանչնամ ատենակալ մը, պատուաւոր, սիրական ու հանճարեղ անձ մը, միայն թէ իր հանճարը մինչեւ նոյն ժամանակ սուրբ իրերը ծաղրելէն ի զատ բանի մը զրեթէ ամեննելին չեր գործածած: Վերջերա օր մը իրեն այցելութեան գացի, ինչ տեսնեմ: իւր զուստրը՝ տասնումեկ առուերկու տարեկան վայելուչ օրիսրդիկ մը, առաջին հազորդութեան պատրաստուելու վրայ ըլլալուն, ծնկացը վրայ նստեցուցած, քրիստոնէականէն անոր հարցումներ կ'ընէր. ներս մանելու ժամանակս խորհրդոց ինչ ըլլալը կը մեկնէր. ամէն տեղ, կ'ըսէր խորհուրդ կայ, բնութեան մէջ, ընկերութեան մէջ, մանաւանդ մարդուս վրայ, ուստի զարմանք չէ որ յԱստուած ալ գտնուի եւ տեմնալով թէ աղջիկն արագութեամբ ամէն ըստաներն կ'ըմբանէ՝ ուրախացած ինծի կը կրնէր անոր առուած պատասխանները, այն բարեյաջող խօսքերը, որ քաղցր է ժողովիլ աղոց բերնէն: Այս զուարձալի տեսարանը տեսնելուս, միտքս եկաւ Տիարոյն՝ իւր աղջիկանը ձևոքին բանած Այն — Սիւլիս քրիստոնէականի տանիլը, եւ զոյն զլուխ առ զլուխ անձամբ անոր մեկնելը, եւ ուրիշ մատենազրի մը՝ որուն անունը չեմ ուզեր հոս յիշել, վասն զի դեռ կենանի է, որդւոցը իւր սենեալը մըտնելն արգիլած ըլլալը, որպէս զի չըլլայ թէ՝ զրասեղանին վրայ թուղթերը կարգալով, աչուցնին պղծուի: Բոլոր աշխանք ապականել հոգը չէ, մանաւանդ թէ կ'ուղէ ամենայն բաղձանօք, բայց՝ ինչ պիտօր ընես, հայր է չի կրնար իւր դուստրն ապականել: Ո՛հ, ինչ զարմանալի ու վսեմ հակառակութիւնն զոր ամենայն ուրեք կը գտնենք մեր ժամանակները, չատ անգամ մարդը իրեւ մարդ, թեթեւամիտ, սկեպտիկիան, ամպարիչտ, ուուրդ իրերը այպահող կ'ըլլայ, բայց՝ իբրեւ հայր, միշտ սուրբ է: Աստուած այսպէս ուզած է ալոց պաշտպանութեան համար:

Բայց զինաւորաբար, ալոց վտանգի մէջ գտնուած ժամանակ, զիրենք պաշտպանելու համար է, որ Յատուած հարց ու մարց սրտին մէջ այն անյաղթելի զօրութիւնը զրած է, որուն քանի մը օրինակը վերը յիշեցինք: Սակայն բիւր փառք Յատուծոյ անճառելի բարութեանը, որ մարդ իրենց որդւոցը ժամանակաւոր կենաց պաշտպանութեան համար կրած վշտերնէն ու

նեղութիւններնէն շատ աւելին կրած են անոնց հոգւոց փրկութիւնը համար; Վիշտ կրել, իրնոց որդիքը վիշտերէ ազատելու համար, կրած են, առի ծնելու բերանը նետուիլ, նետուած են. շաբաթներով զիշեր ցորեկ հիւսնոց որդւոցը անկողիններուն զըլուխը հակիւլ, հակած են. մինչեւ նաև շատ անպատ իրենց որդւոցը համար կեանքերնին զանենին տեսած ու զարմացած եմ, ոչ այնչափ ունեցած սէրերնուն՝ որչափ քաջութիւններուն վրայ, ասկէց աւելի ինչ կրնայ մէկն ընել իւր սիրելոյն համար: Այսու ամենայնիւ դարձեալ կը կրկնեմ անոնց հոգինները փրկելու համար հազարապատիկ աւելի գործած են: Վասն զի իւր սիրելոյն համար միոնիլը, ո՞հ, չէ, սիրոյ վերջին ճիգը չէ, որովհետեւ զոհին ալ ամենակատարեալը չէ: ամենակատարեալ զոհն ու ամենասատիկ յաւն ոչ թէ իւր կեանքն, այլ՝ մօր մը նըկատմամբ իւր որդւոյն կեանքն զոհելն է, այսինքն այն աստիճանի մուծ համարել ծշմարտութիւնը, առաքինութիւնը, պատիւնը, հոգւոյն ծշմարիս գեղեցկութիւնը, որդւոյն յաւիտենական կեանքն, որ վոխտանակ այն տուրբ իրերը թառամած թարշամած տեսնելու լաւագոյն կ'ընտրէ որդւոյն մահը տեսնելը:

Զեմ յիշեր թէ ո՞ր վիլխափան է որ ինք իրեն սա խնդիրն առաջարկելով թէ ինչ է մարզը, նետեւեալ գեղեցիկ սահմանը կուտայ. «Մարզն արդարութեան համար իւր կեանքը տալու կարող էակ մըն է»: Բայց քրիստոնեայ մօր մը սահմանը շատ աւելի դարմանալի է. այնպիսի էակ մ'է մարդն որ արդարութեան համար նոյն իսկ իւր որդւոյն կեանքը տալու կարող է, այնչափ կը սիրէ արդարութիւնն ու ծշմարտութիւնը, այսինքն Աստուծոյ իւր որդւոյն հոգւոյն մէջ օթեւանին, որ լաւագոյն կը զասէ տեսնել այն նիւթական կեղեւին փշրիլն ու ոչնչանալը քան թէ Աստուծոյ այն բնակութենէն գոնտուիլը. այնպիսի էակ մըն է որ չարին երեւան ելած ժամանակ, երկսայրի առաջարկութեանց մէջ, այսինքն որդւոյն կամ ժամանակաւոր եւ կամ յաւիտենական կորուսոը յանձն առնելու կէտին, չի տատամաիր եւ ոչ վայրկեան մը մատնելու անձամբ զորդին դահճին ձեռքը լաւագոյն համարելով անոր մեռնիլը քան պղծիլը: Այս է ահաւասիկ Քրիստոսի Տեսան մերոյ քրիստոնեայ մայրերը ստեղծելով, աշխարհքիս առջեւը բացած զարմանալի տեսարանը:

(Չարայարելի)

ԱՌ ԶԵՐՆ
ԲԱՌԱԳԻՐՔ
ԼԱՏԻՆԵՐՔՆ-ՀԱՅԵՐՔՆ

Ի ՊԵՏՈ ԴՊՐՈՑԱՑ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ
Տ. ՅՈՎԼԱՆՆԷՍ Վ. ՄԻՍՔՃԵԱՆ

ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՅԵՐՔՆ ԼԵԶՈՒԹ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԻ
ՆԻ Ի ՀՈՌՎՄԵԱԿԱՆ ԿՂԵՐԱՆՈՑԻ

Ի ՀՈՌՎՄ

Ի ԲԱԶՄԱԼԵՁՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ
Ա. ԺՈՂՈՎՈՑ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱԻԱՏՈՑ

1893 — ՈՅՆԲ

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրասարակուի:

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 դամեկան
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
բղբատարի ծախըն ի միասին հաշուելով 50 « «

ԽԵՐԱՔԱՆԴԻՇԻՌ թիւ 2 դամեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի հերա, Եկշի փողոց
թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթից
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1